

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

(Եար.)

Ը.

Առանց պարտականութեան գաղափարի բարոյականը հասկանալի չէ, իսկ առանց երկրորդի մը՝ պարտականութիւն գոյութիւն չունի: Այդ երկրորդը հաւաքականութիւնն է: Որով առանց հաւաքականութեան բարոյական գոյութիւն չունի: Անհատը մինակ առնուած, ընութեան մէջ, բարոյականութեան գաղափար չափափ ունենար, ամէն բան թշնամի պիտի ըլլար անոր, ինչպէս վայրի կենդանիներու մէջ:

Որով անհատի ներքին կոփուք, զար կը կոչենք բարիի եւ չարի, կամ՝ զգացումի եւ բանականութեան կոփու, եսի եւ հաւաքականութեան ստեղծած բարոյականի միջեւ տեղի ունեցող կոփուն է իրականին մէջ:

Կրօնները իրենց խիստ քննադատներն ունեցած են, որոնք նոյն իսկ չափազանցութիւններու գացեր են: Բայց շատ քիչ են որ յանդկած են բարոյականը քննադատնել: Բոլորին կողմէ ընդունուած սրբութիւն մըն է ան: Կը նշանակէ մարդիկ ո՛րքան կարեւորութիւն տուեր են հաւաքականութեան, որ զայն կարելի գարճնելու համար ստեղծեր են բարոյականը: Հաւաքականութեան շաղափն է ան:

Հաւաքական կեանքով ասլուղ կենդանիներու մէջ իսկ կը առնենք նոյն բանը: Անոնք գեղեցիկ օրինակներ առւած են ծնողական սիրոյ եւ մինչեւ անձնագոհութեան տարած են զայն:

Հաւաքական վախկոս է երբ մայր

չէ. իսկ ո՛րքան քաջ եւ յանդուգն, երբ իր ձագերը պիտի պաշտպանէ: Ան ի՞նչպէս ուշագիր կը հետեւի ամէն վայրկեան եւ վտանգի մը պարագային կը վազէ անոնց օդնութեան: Կենդանիներու կեանքէն կան այսպէս անհամար օրինակներ:

Ճիշդ չէ նախնական մարդիկը կոչել վայրենիներ եթէ այդ բառով կը հառկնանք ոչ մէկ սրբութիւն ունեցող: Անոնք ունէին իրենց բարոյականը: Անոնք միայն ցեղական կազմակերպութիւն ունէին: Ցեղն էր իրենց հաւաքականութեան սահմանը: Անկէ գուրս ամէն բան թշնամի էր: Անոնց բարոյական ըմբռնումը իրենց հաւաքականութեան սահմանին չափ էր միայն:

Ճիշդ է որ առանց կառավարութիւններու, միայն բարոյականի ուժով, միլիոններով ժողովուրդ կառավարել անկարելի է, բայց ճիշտ է միեւնոյն ատեհն որ բարոյականը փոփոխութիւններ մացուցած է ժողովուրդներու կեանքին մէջ գարերու ընթացքին:

Հին կառակարանի Յիսուսայ Գիրքը որոշ ցոյց կուտայ ամէն գարերու բարոյական ըմբռնումը: Խօրայէլի ժողովուրդը Յիսուսի առաջնորդութեամբ Յորդանանը կ'անցնի, գալու գրաւելու համար Քամանու երկիրը, զոր խոստացեր էր տալ իրեն Եհովան: Երիքովն է այն առաջին քաղաքը, որ իրենց ճանապարհին վրայ կը գտնուի: Երբ Խօրայէլացիք կը գրաւեն երկրովը «բոլոր քաղաքին մէջ եղող ալլ եւ կին, երիտարարդ եւ ծեր սուրի բերնէ անցընելով կը

կորսնցնեն» (Դշ. Զ. հմք. 21): Միայն պոռ-նիկ կին մը Ռախարն է որ, իր ազգական-ներով, կ'ապատի այդ սպանդէն, որպիշետև ան իրենց զրկած լրտեսները պահեր էր: Այսպէս քանի մը բացառութիւնով, անսնք կը ջարդեն Քանանու երկրին մէջ բնակող գրեթէ բոլոր ցեղերը, իրենց թագաւորներով եւ բոլոր ժողովուրդով: «Եւ Յետև բոլոր լեռնային, հարաւային, գաշաային ու լեռներու տակ եղած երկիրները եւ ա-նոնց բոլոր թագաւորները զարկաւ, ու մէկը ողջ չետպուց, հապա ամէն շնչաւորը մեցուց, ինչպէս Խարայէլի Տէր Աստուածը պատուիրեր էր» (Գշ. Փ. հմք. 40):

Երբ Խարայէլի ժողովուրդը, նախնական շրջաններու մէջ, բարոյականի մասին այս-քան նեղ ըմբռնում ունեցած է, միեւնոյն ըմբռնումը ունեցած պէտք է ըլլան բոլոր նախնական ժողովուրդները: Պատմութիւնն ալ միեւնոյն բանն է որ կ'ապացուցանէ:

Վերջին պատերազմին Երևապայի մէջ շատ մը քաղաքներ զբաւուեցան, բայց պա-տերազմի կամ անոնց բնակչութիւնը սուրէ չանցուցին: Կը նշանակէ ժամանակը փոփո-խութիւններ մացուցած է բարոյական ըմ-բռնումներու մէջ, զէպի լաւագոյնու:

—

Բարոյականը իր այս աշխատանքին մէջ եթէ ոչ ստեղծած, զոնէ օգնութեան կանչած է կրօնը եւ յետագային գրակա-նութիւնը, իր շատ մը ձեւերուն տակ: Կրօնը բարոյականի ծիսական մասն է: Ան իր բարուավ, գժոխսքով եւ արքայութիւնով, տեսանելի եւ անտեսանելի տժերով աշխա-տած է կարելի ընել բարոյական օրէնքնե-րու գործադրութիւնը կեանքի մէջ:

Բոլոր թագուները իրենց ժամանակին ընկերութեան հարար պահանջներ եղած են: Առանց այդ պահանջին սշնչ պիտի ստեղծուէր: Յետոյ երբ այդ պահանջները անցեր են, թագուներն ալ անշետացեր են: Ճին առեն հաղորդակցութեան դժուարու-թիւններու պատճառով, երբ այնքան դը-

ուար էր կառավարելու գործը, թաղուները անսահման օդատակարութիւն ունեցած են:

Որքան իրաւունք ունինք կարծելու որ թաղուն հիմն է կրօնին, նոյնքան իրաւունք ունինք մատածելու որ ան բարոյականի ստեղծած պահանջի արգիւնքն է: Թաղուի հիմքը արգիւնքն է, որով ան ենթագրել կուտայ բարոյական պարտաւորութիւն մը:

Քիչ վերը Յետև գրքէն բերուած օ-րինակէն շատ որոշ կ'երեւայ, երբ կ'ըսէ՝ «Ինչպէս Խարայէլի Տէր Աստուածը պատ-ակեր էր», թէ ինչպէս այդ կրօնական ըմբռնումները գործնական կեանքի կը ծա-ռայեցնէին մարդիկ:

Այս է պատճառը դարձեալ որ հին գարերուն, նախնական ժողովուրդներու մէջ, քաղաքական եւ կրօնական իշխանութիւնները կեցրոնացած են եղեր մէկ անձի վրայ:

Այն բարոյական պարտաւորութիւննե-րը, որոնք ժամանակին կրօնական պարտա-կանութեան կամ բարեգործութեան ձեւին տակ կ'ըլլային, անոնցմէ շատերը այսօր արգէն օրէնքի կարգ անցած են: Կը նշա-նակէ կառավարութիւնները կամաց կամաց կը կիրարկեն զանոնք կեանքի մէջ:

Ինչպէս որ մարդիկ լեզուն ստեղծեր են, հաւաքականութիւնը աւելի գործնա-կան հիմներու վրայ զնելու, այնպէս ալ ստեղծեր են բարոյականը, տեսակ մը սըր-բութիւն, զայն կարելի դարձնելու համար:

Թ.

Առանց հաւաքականութեան ոչ միայն կարելի չպիտի ըլլար քաղաքակրթութիւն սաեղծել, այլ նաեւ մնչրաժեշտութիւն մըն է ան մարդուն համար: Ան ոչ միայն չի պակսեցներ մարդոց երջանկութեան շա-փը, կ'աւելցնէ ալ: Եթէ ան պակսեցնէր մարդոց երջանկութիւնը, կազմալուծուած կ'ըլլար այդ հաւաքականութիւնը ու մար-դիկ քաշուած կ'ըլլային լեռները կամ տ-նապասները, ճգնաւորներու պէս, առանձի-նացած կեանք մը ապրելու: Բնդհակառակին

ան կընդարձակէ իր սահմանները հետ-
զհետէ:

Մարդիկ իրենց նախնական վիճակին
մէջ իսկ շատ մը պահանջներ ունին: Այդ
պահանջներուն գոհացում տալու ճիգն է
զանոնք քաղաքակրթութեան մղող ուժը:
Հաւաքականութիւնն է որ կրնայ գոհացում
տալ այդ պահանջներուն:

Ոչ ոք պիտի ուզէր ապրած ըլլալ նա-
խամարդոց շրջանին, երբ մերկ էին ա-
նոնք, անոնց բնակարանը որջէ մը տարբե-
րութիւն չունէր. երդը աղաղակ մըն էր եւ
պարը ոստոստում մը միայն: Ճին գարերու
մէջ, երեւակայեցէք մարդը քարի մը տակ,
գիշերուան ամայութեան եւ թանձր խա-
ւարին մէջ. մինակ, միսմինակ, կէսքուն
կէսարթսան կը հակէ իր կեանքին վրայ,
ամէն վայրկեան սպասելով թշնամիի մը
գալուն: Կարելի՞ է արդեօք բաղդատու-
թեան եզր մը գանել քաղաքակրթեալ վի-
ճակի հետ, ուր կեանքի ապահովութիւնը
աւելի գրական է:

Եթէ առարկուի որ այն ատեն գիտակ-
ցութիւնը կը պակաէր, այդ բանն իսկ
փաստ մըն է այսօրուան վիճակի լաւագու-
նութեան:

Ճիշդէ որ հաւաքականութեան մէջ
անշատի բացարձակ աղատութիւնը պայ-
մանաւորուած է ուրիշներու աղատութիւ-
նով, բայց այդ բացարձակութիւնը կիրք
կը դառնայ, որով վնասակար նոյն ինքն
անշատին:

Ֆառուսթը, երբ գեռ տարուած չէ Մէ-
ֆիսթօէն, կ'ըսէ անոր. «Ի՞նչ կ'ուզես տալ
ինձի, համագամ կերակուրնե՞ր, որոնք չեն
կշացներ, ուկի՞, որ ձեռքերէ կը հոսի
ինչպէս մնպիկը. բաղդախա՞ղ, որուն մէջ
երբեք կարելի չէ շահիլ. երիսասարդ աղ-
ջիկնե՞ր, որոնք իրենց սիրականներու գրկին
մէջ ուրիշներու աչք կ'ընեն. պատիւ,
փայլուն խաբկանք մը որ օգերեւոյթի պէս
կ'անշետանայ»:

Այդ բոլոր անձնական հաճոյքները
ինքական երջանկութիւն չեն. կրնար ապա-
հագելու, Անոնք սահման եւ վերջ չունին:

Մարդիկ անոնց մէջ չափազանցութեան
կ'երթան, ու այդ չափազանցութիւնը կը
դառնայ կիրք: Կիրքը կը տանի դէպի
քայքայում եւ կործանում:

Ֆառուսթի յոռետեսութիւնը իրաւացի է,
երբ նկատի ունենանք անձնական հաճոյք-
ները: Որովհետեւ այդ անձնական հա-
ճոյքներու գոհացումը իրեն հետ կը ըերէ
անշամար նոր պահանջներ, որոնք անկա-
րելիութեան կը բաղիսին:

Բայց անձնական հաճոյքներէն դուքս
կայ անանձնական ուրախութիւնը, որ Մէ-
ֆիսթօի թագաւորութեան մէջ չի գանուիր
եւ որ սուկայն այսօրուան քաղաքակրթուած-
մարդուն նոյնքան հաճոյք կը պատճառէ,
որքան անձնականը եւ կիրք չի գառնար:
Ան բարձր բարոյականն է:

Ժ.

Ինչպէս որ ազգային հաւաքականու-
թեան մէջ ընտանիքը իր անկախութիւնը
կը պահէ, նոյնպէս ազգութիւնը, աւելի
մեծ հաւաքականութեան մը մէջ ընտան
կերպով պիտի պահէ իր ներքին ինքնավա-
րութիւնը: Կամ ընտանիքներ, որոնք քանի
մը դարու անցեալ կը հաշուեն իրենց ե-
տին: Ո՛քան ուրեմն ազգային հաւաքակա-
նութիւնները տեւական պիտի ըլլան:

Այսօրուան բացարձակ անկախութիւնը
երբեք ալ գրաւական մը չէ վաղուան շա-
րունակութեան: Ո՞ւր են ճին ազգերը, ո-
րոնք ուժեղ պետականութիւններ ստեղ-
ծեցին:

Նոյն իսկ աւելի առաջ երթալով կա-
րելի է ըսել որ ուժեղ պետականութիւն
մը մօտալուտ վերջաւորութեան ազգարար
զանգն է:

Ինչպէս հարասութիւնը, անշատի քով,
քանի մը սերունդ յետոյ իրեն հետ կը
ըերէ թուլացում եւ քայքայում, նոյնպէս
ուժեղ պետականութիւնը զինքը բաղկացնող
անշատականութիւններու թուլացումին
պետճառ կ'ըլլայ: Երբ պետականութիւնը
ուժեղ է, անշատները այլ եւս կ'օգտուին

այդ հաւաքական ուժէն, առանց մեծ ճիգ թափելու: Անհատներու այդ թուլացումը, սերտանդներ յետոյ, կը սաեղծէ հոկայ պարագ մը: Օր մըն ալ կը վկչի պետական մեծակառոյց շենքը այդ պարագութեան վրայ: Այսպէս կ'երթան ազգերը անվերադարձ, պատկանելով միայն պատմութեան:

Ուրեմն ուժեղ պետականութիւն մը երբեք ալ գրատական մը չէ ազգի մը տեւականութեան: Ան ազգայնամոլութիւն կը ծնի եւ թթու ազգայնականութիւն մը աւելի շատ իրեն կը վնասէ, քան ուրիշներու:

Մեծ հաւաքականութեան մը մէջ բոլոր ազգերը հաւասար պիտի ըլլան, մենաշնորհեալներ չպիտի գտնուին, որով բոլորը բնականոն պայմաններու մէջ պիտի շարունակեն աշխատիլ եւ ստեղծագործել եւ պահել իրենց ազգային դիմագիծը:

Ինչպէս որ անհատականութիւնը պէտք է պահել իր ներքին ինքնավարութիւնով սեփականութիւնով, նոյնպէս ազգութիւնը պէտք է պահել, որովհետեւ անսնք մղիչ ուժեր են յառաջդիմութեան:

ԺԱ.

Այսօրուան կարգ ու սարքը, գարեր յետոյ, նոյն վիճակին մէջ չպիտի մնայ, ամէն բան պիտի փոխուի. ինչպէս փոխուեր է մինչեւ այսօր:

Այդ փոփոխութիւնը եղեր է, մինչեւ հիմա, ձգուում աւելի մեծ հաւաքականութեան: Պատճառ մը չկայ որ միեւնոյն բանը չկրկնուի ասկէ յետոյ ալ: Այդ փոփոխութեան ենթարկուող տառաջն երկամասը պիտի ըլլայ, հաւանաբար, Եւրոպան:

Վերջին ընդհանուր պատերազմին մասնակցող պետութիւնները մեծամասնաբար քրիստոնեաններ էին: Ոչ միայն քրիստոնեաններ էին, այլ միեւնոյն գաւանանքը ունեցող բարոքական դերմանիան կառւեցաւ բաղական Ամերիկայի գէմ: Կաթոլիկ Աւատրիան կոստեցաւ կաթոլիկ Ֆրանսայի գէմ: Որով պետականութիւն ունեցող ժո-

ղոփուրդներու ճակատագրական խնդիրներու կարգաւորումի մէջ կրօնները երկրորդական դեր կը կատարեն:

Ցեղային զգացումն ալ մեծ նշանակութիւն չունի: Անկլօսաքօն Գերմանիան եւ Անգլիան պատերազմեցան իրարու գէմ: Սլաւական արիւն կրող Պուլկարիան զբարանեցաւ պատերազմելու Ռուսիոյ գէմ, երէկուան իր սխերիմ թշնամի թուրքին հետ կողք կողքի: Որով հաւանական չէ որ այդ հաւաքականութիւնը երթայ ցեղական աստիճանաշափով, կազմելով, օրինակի համար, պատական ցեղերու, կամ լատինական ցեղերու միութիւններ:

Կը նշանակէ կրօնական եւ ցեղական զգացումէն աւելի զօրաւոր ուժ մը կայ, որ ուղղութիւն կուտայ պետութիւններու շարժումներուն: Տնտեսականն է ան:

Քանի որ պետական միութիւնները գործունէութեան մղող ուժը անտեսականն է, միութիւնով արդեօք անսնք կը շահին թէ կը կորսնցնեն անտեսավէս: Այս հարցումին երկու պատասխան կարելի է տալ: Զէ՞ որ այդ միութիւնով միջպետական պատերազմները վերջ պիտի գտնեն, եւ չէ՞ որ ներկայ ժամանակի պատերազմներն ալ պետութիւններու անտեսական կեանքը կը քանդէն: Ապացոյց՝ վերջին համաշխարհային պատերազմը եւ Եւրոպայի այսօրուան տնտեսական քայլայուած վիճակը:

Նոյն խակ այդ միութիւնը, անտեսական տեսակէտէն, անհրաժեշտ ալ է: Ճարտարարուեստի մրցումն է որ կայ, համաշխարհային հրապարակներու վրայ, եւրոպական ազգերու եւ մասնաւորապէս Միացեալ նահանգներու միջեւ: Վաղը այդ մրցումը շատ աւելի շեշտուած պիտի ըլլայ: Եւրոպական պետութիւնները, առանձին առնուած, ինչպէս պիտի կրնան չափուիլ Միացեալ նահանգներու անտեսական գիտակցութեան հետ. Եւրոպան միացած ուժերով հաղիւ թէ կարելի ընէ այդ բանը:

Աւատականութիւնը, որ աւելի փոքր հաւաքականութիւն մըն էր, տեղի տուաւ հաղորդակցութեան միջոցներու բազմա-

ցումին եւ անառեսական վտակութիւններու պատճառով։ Այսօր ալ միեւնոյն բանը անհրաժեշտ է, եթէ կուղենք աւելի մեծ հաւաքականութիւն մը ստեղծել։ Եւրոպան այդ պայմանն ալ կը լրացնէ։

Ֆրանսան որ տակէ երկու հարիւր տարի առաջ կազմեր էր ուժեղ կայսրութիւն մը, աւելի ընդարձակ էր, քան այսօրուան Եւրոպան։ Այն ատեն ֆրանսայի մէկ ծայրէն միւսը կարելու համար շաբաթներ պէտք էին։ Այսօր Եւրոպան կարել անցնիլը օրերու խնդիր է։ Կը նշանակէ այսօր փարչապէս Եւրոպան կառավարելը աւելի դիւրին է, քան երկու հարիւր տարի առաջ ուան ֆրանսան։

Եւրոպան տարածութեան տեսակէտէն Միացեալ նահանգներէն շատ մեծ տարբերութիւն չունի։ Հիւսիս. Ամերիկան անըաժանելի միւսութիւն մը կը ներկայացնէ։ Պատճառ մը չկայ որ նոյն բանը չընէ Եւրոպան, քանի որ հազորդակցութեան նոյն քան դիւրասար միջոցներ ունի։

Երբ հին գարերու պատմութեան մասին կը խօսինք, կրնանք ըսել եփակտական քաղաքակրթութիւն, կամ յունական քաղաքակրթութիւն։ Այսօր գժուար է ըսել անգլիական կամ ֆրանսական քաղաքակրթութիւն։ Բնականաբար իւրաքանչիւր ազգ, առանձին առնուած, իր բնորոշ գիմագիծը ունի, բայց այդ քաղաքակրթութիւնները այնքան փոխ առած են իրարմէ եւ խառնըւած իրարու, որ գժուար է ըսել ո՛ւր կը սկսի ֆրանսականը եւ ո՛ւր կը վերջանայ անգլիականը։ Դարեր յետոյ երբ պատմագիրները խօսին մեր գարաշընի քաղաքակրթութեան մասին, պիտի կոչեն զայն Եւրոպական քաղաքակրթութիւն։

Որպէս Եւրոպական ժողովուրդներու միշեւ իրական հակադրաւթիւն չկայ։ Եւրոպան ամէն պայման կը լրացնէ, ունենալու համար իր Միացեալ նահանգները։ Եթէ շեշտուած ազգային պետականութեան գաղափարականը քիչ մը ուշացնէ, զադը կեանքի պահանջները անհրաժեշտ պիտի դարձնեն զայն։ Մասնաւրաքար Անգլիան

իր գիրքին եւ անտեսական պայմաններու բերումով, նախաձեռնարկ պիտի ըլլայ այդ բանին։

ՃԲ.

Հաւանաբար Ամերիկաներն ալ շուտ պիտի ենթարկուին վավովութիւններու։ Հոն շեշտուած ազգայնութիւն մը չկայ, որպէս զի արգելք ըլլայ ամերիկեան ժողովուրդներու մակաշկանդ շարժումին։ Յետոյ իրենց գիրքին պատճառով հաւանական չէ որ այնքան պատերազմներ ունենան, որքան Եւրոպան։ Այդ պատերազմները, բնականաբար, արգելք են արագ յառաջդիմութեան։

Հարուստ երկրամասեր են անոնք, բարեեր հոգերով եւ անսահման տարածութիւնով։ Հողի բարեբերութիւնը իրեն պիտի քաշէ նոր քաղմութիւններ, որոնք իրենց կարգին պիտի կերտեն նոր քաղաքակրթութիւն մը։ Այսպէս ստեղծուած քաղաքակրթութիւնները հետզիւէ կը մօտենան իրարու եւ պիտի ստեղծեն աւելի սեղմ հաւաքականութիւն մը։ Կեանքի անհրաժեշտ պահանջներն են ասոնք։

Ահա թէ ի՞նչ կ'ըսէր նախագահ Քառլին Համամերիկեան առեւտրական համաժողովին խօսած ճառին մէջ։ «1913ին մինչեւ 1925ը, Միացեալ նահանգները գնած են հարաւ - ամերիկեան ամբողջական արտածումին 40 %ը, այսինքն երկու անգամ աւելի քան Մեծն Բրիտանիոյ բաժինը եւ գրեթէ 30 % աւելի, քան Մեծն Բրիտանիոյ, Ֆրանսայի եւ Գերմանիոյ բաժինները միացած»։

«1900ին, ան շարունակած է, Լատին Ամերիկան ներածած է Մեծն Բրիտանիային մօտաւրապէս այնքան, որքան Միացեալ նահանգները եւ Գերմանիան միասին, եւ 1913ին ան կը շարունակէր ներածել Մեծն Բրիտանիայէն եւ Գերմանիայէն, տամածին առնուած, աւելի քան Միացեալ նահանգները։ Բայց անկէ ի վեր Միացեալ նահանգները գրաւեցին առաջին տեղը

հարաւ-ամերիկեան ներածութեան մէջ: Նախագահը մասնաւորաբար ընդդեց որ համարելիկեան միութեան մէջ Միացեալ Նահանգներու բոլոր ընկերակիցները բացարձակ հաւասարութեան վրայ կը դանդուին եւ թէ չիւս. Ամերիկայի հաստատած քաղաքականութիւնը որ յաճախ ընդդեռած է, պիտի ծառայէ ոչ թէ դժուարացնելու անոնց աշխատանքը. այլ ընդհակառակներու, ոչ թէ իրենց վրայ վերահսկիչ ըլլալու, այլ համագործակցելու»: (Ա.թ. Թան, 5 Մայիս 1927):

Քաղաքակրթութեան ստեղծած նոր փոխառութիւններու բերումով իսկ պետութիւնները նախ պիտի աշխատին անտեսական միութիւններ կազմել, որոնց անխուսափելի արդինքը պիտի ըլլայ քաղաքական միութիւնը, ինչպէս միացեր են այսօր չիւս. Ամերիկայի Միացեալ Նահանգները:

ՃԳ.

Բնականաբար նման փոփոխութիւններ պիտի կրեն նաեւ երկրագունդի մնացեալ երկրամասերը: Այս բոլորը աշխատանքի եւ ճիգի արդինքը պիտի ըլլայ:

Միջոցն է որ պատճառ կը գառնայ պատերազմի ժողովուրդներու միջեւ, ըստեղծելով անջատ պետականութիւններ: Մարդիկ օր մը միջոցը այնքան պիտի փոքրացնեայ: Պիտի կազմուի միայն մէկ կառավարութիւն, որ պիտի զեկավարէ միլիառաւոր բնակչութիւն եւ այնքան տարածութիւնները: Հազորդակցութեան միջոցներու արագացումի եւ գիւրացումի պատճառվով, դժուար չպիտի ըլլայ կառավարել այդ հաւաքականութիւնը: Պիտի իրագործուի այս խօսքը որ կ'ըսէ. «Մէկ հօտ մէկ հովիւ»: Այն ատեն միայն պիտի իրագործուի կրօններու և ընկերագութեան այնքան փայփայած երաղը:

Ի՞նչ հսկայ ուժ պիտի կրնայ ստեղծել այդ հաւաքականութիւնը, երբ միլիառնե-

րով մարդիկ մէկ կառավարութեան տակ գործեն, աշխատանքի բաժանման գրութեան վրայ, առանց իրարու աշխատանք չզոքացնելու:

Պէտք չէ կարծել որ անկէ եաք այլ եւս ընելիք պիտի չունենան մարդիկ: Զէ՞ որ վերջ եւ սահման չունին մարդոց պահանջները եւ քաղաքակրթութիւնը:

Ամենակարեւոր խնդիրը որ պիտի զբաղեցնէ ապագայ մարդկութիւնը, վասելանիւթի հարցն է, վասելանիւթը որ քաղաքակրթութեան կառքին լծուած ուժն է: Եթէ այսօր մէկ տարուան մէջ մէկուկէս միլիառ թօնօ վասելանիւթ կը սպառն մարդիկ, ո՛րքան մեծ քանակութիւնով պիտի սպառն ապագային: Մէկ տարուան մեր գործածածը անոնց մէկ օրուան պէտքին չպիտի բաւէ: Իսկ երկրագունդի մեր ճանցած վասելանիւթի պաշարը այնքան ալ մեծ չէ: Շուտ պիտի հասնի ան: Արդեօք օր մը վասելանիւթի պակասէն, իւտը հատած կանթեղի պէս, պիտի շիջանի այս գեղեցիկ քաղաքակրթութիւնը:

Դարժումն է որ կայ իրերու եւ երեւոյթներու խորը: Այդ շարժումը մեզի կը ներկայանայ այլազան ձեւերու տակ: Խնչ պէս նիւթին համար ըստած է որ չի կարուիր, այլ կը ձեւափոխուի, նոյնպէս շարժումը կամ ուժը չեն կորսուիր, այլ կը ձեւափոխուին: Գիտութիւնը օր մը մեզի պիտի ըսէ որ ելեքտրականութիւնը լոյսի և ջերմութեան վիճակներէն յետոյ ինչ ձեւի տակ կը թաքնուի: Ուժը կը նմանի գերասանին, որ այլեւայլ գերերու մէջ զգեստ կը փոխէ:

Մարդիկ ինչպէս վայրի կենդանիները ընտանեցներ են, ընտանեցներ են նաեւ այդ ուժերը, անոնցմէ օգտուելու համար: Ապագային շատ աւելի մեծ համեմատութիւնով կարելի պիտի ըլլայ օգտագործել զանոնք, որովհետեւ երկրագունդի վրայ անսահման կարելիութիւններ կան: Այսպէս

Հսկայական ուժ է որ կը զրկէ մեզի արեք
ամէն օր: Հետզհետէ մարդիկ պիտի գերե-
վարեն այդ ուժերը, անսնցմէ օգտաւելու և
հաղարումէկ նոր ստեղծագործութիւններ
ընելու:

Արեւի այդ հսկայ ուժը կ'արայայ-
տուի մասնաւորաբար շոգիացումի ստեն:
Մեծ քանակսւթիւնով ջուր կը շոգիացնէ
եւ կը առնի հապարաւոր մէջը բարձրու-
թիւններու կը հանէ: Զուրը այդ բարձրու-
թեան վրայ ուժ մըն է: Բայց որովհետեւ
կը ցրուի եւ անձնեւի ձեւին տակ վար կու-
դայ, կարելի չըլլար օգտուիլ անկէ: Օր
մը մարդիկ յարմարութիւն ներկայացնող
ւեռներու գտպաթը ամպարգել կայաններ
պիտի շնորհն, որոնք ընդարձակ տարածու-
թիւններու վրայ իրենց պիտի քաշն ամ-
պերը: Երբ կարելի ըլլայ մեծաքանակ
ջուր հաւաքել այդ բարձրութիւններու
վրայ, գիւրին է երեւակայել այն խոշոր օ-
գուտը որ պիտի քաղուի անկէ: Հապարաւոր
մէջը բարձրութենէ վար հսոսդ այդ մե-
ծաքանակ ջուրու ի՞նչ հսկայ ուժ պիտի
արտադրէ:

Իսկ այն տեղերը, ուր լեռները յարմա-
րութիւն յեն ներկայացներ, պիտի շնորհն
աշաւարակներ: Եթէ ֆրանսական հանճարը
լոկ քմահանոյի համար շնորհ զայն, ա-
գային անհրաժեշտ պահանջներու բերու-
մով պիտի շնորհ ամպարգել աշաւարակներ,
սասն անդամ աւելի մեծ քան էյֆէլինը:
Անմենով ոչ միայն հսկայ ուժ առաջ պի-
տի բերեն մարդիկ, այլ նաև անսահման
անջրդի տարածութիւններու ջուր պիտի
մասակարարեն, զանոնք ուռուելու, կեանք
եւ պաղպերութիւն ստեղծելու համար:

Այդ ուժը ոչ հանքածուի պիտի նմա-
նի, ոչ ալ նաֆթի, սրոնց համենելու վախը
կայ: Անվերջ ու անհամառմ ուժ մը. որ-
քան ատեն որ արեւը գոյութիւն ունենայ,
ան ալ գոյութիւն պիտի ունենայ երկրա-
գունդի վրայ:

Դարեւ յետոյ, անհրաժեշտ պահանջ-
ներու բերումով, մարդիկ մեղի համար ա-
ներեւակայելի եւ աւելի գործնական մի-

ջոյներ պիտի ստեղծեն ուժ առաջ բերելու
համար: Որով քաղաքակրթութիւնը երբեք
ալ պիտի շիշանի վառելանիւթի պակասէն:

ԺԴ.

Մարդկութիւնը գարերէ ի վեր վնասուեր
է խաղաղութիւնը, անազատի յոգնարեկ եւ
ծարաւի ճամփորդին պէս, որ սվասիր կը
վնասէ: Բայց խաղաղութիւնը միշտ ալ
խոյս է սուեր իրմէ: Ան հեքեաթներու
յաւերժահարսն է, զոր անկարելի է բռնկլ:

Դարեւու ընթացքին բոլոր օրէնսդիր-
ները եւ կրօնի վարդապետները աշխատեր
են բերել եւ բնակեցնել խաղաղութիւնը
մարդոց մէջ: Այդ բոլորը ի զուր է անցեր:
Թերթեցէք բոլոր գարերու պատմութիւնը,
կարծէք նշանախեց մը չէ փոխուած:

Այն ուժերը, որոնք քաղաքակրթու-
թեան կառքին լծուած են եւ որոնց սանձը
մարդոց ձեռքին մէջ կը գանուի, ամէն
ժամանակէ աւելի այսօր խորտակած են
ամէն կապանը եւ սանձակատոր կը յառա-
ջանան, ուր, ոչ ոք պիտէ: Հաւանաբար նոր
փորձութիւններու:

Գրուեցաւ որ նոր պատերազմ մը զար-
հուրելի պիտի ըլլայ: Նախկինները անոր
քով աղու խաղալիքներ պիտի ըլլան: Ոչ
մէկ բան պիտի ինայուի, քաղաքներէն
մինչեւ անպաշտապան բնակչութիւնը:

Ոչ մէկ պատերազմ այնքան հսկայա-
կան ուժեր չէր հանած իրարու գէմ, որ-
քան այս վերջին պատերազմը, եւ ոչ մէկ
պատերազմ այնքան մեծաթիւ զոհեր չէր
խլած, որքան վերջին համաշխարհային կոչ-
ուած պատերազմը: Այն տասը միլիոն մար-
դիկ թաղեց եւ հինգ միլիոն հաշմանդար-
ներ թողուց մարդկութեան: Մոտ երկու
հարիւր միլիոն տոլար կը հաշուուին այդ
պատերազմին համար եղած ծախքերը:
Այս թիւերը բաւական են ցոյց տալու պա-
տերազմին զարհուրանքը: Անոր հետեւամք-
ները մինչեւ այսօր ալ զգալի են պետու-
թիւններու պիտաճէին վրայ:

Նոր պատերազմ մը նախ գանդաղ պի-

ամի ընթանայ, մինչեւ որ պետութիւնները պատրաստուին, եւ այդ պատրաստութիւնը տարիներ պիտի տեւէ բնականօրէն: Տարիներ ազգերը պատերազմի մղջաւանջին տակ պիտի ապրին: Մարդկային գգացումը պիտի անհետանայ մնանց մէջէն: Մնանց ջրվերը պիտի յոդնին ու գերագրգոււին, ու այդ գերագրգութեան նոսպային մէջ մնանք պիտի դառնան վանդալներ, քննդելով ամէն ինչ, հրդեհելով եւ հիմնայառակ կործանելով քաղաքներ եւ բնակչութիւն: Այդ օրը զարհուրանքի օր պիտի ըլլայ: Մարդիկ պիտի նմանին այն կենդանին, որ ծնելէ յետոյ կը յօշոտէ եւ կ'ուտէ իր գաւակը:

Այդ նոր պատերազմը սնտեսապէս բռլորովին պիտի քայքայէ Եւրոպան: Խօսքը մամնաւորաբար Եւրոպայի մասին է, որովհետեւ ան կը ներկայացնէ ամենապարարա հողը նոր պատերազմներու: Խոկ այս բանին արդիւնքը պիտի ըլլայ յեղափոխութիւն եւ սլուշելիութիւն:

Ոմանք գեղին վտանգի մասին գրեցին: Այսօրուան պայմաններով տարօրինակ կը թուի այդ վտանգի մասին խօսիլ: Բայց սնտեսապէս կազմալուժուած եւ ներքնա-

պէս քայքայուած Եւրոպայի մը ամէն վտանգ պիտի սպանայ, ոովէն սկսեալ մինչեւ կարմիր եւ գեղին վտանգները:

Վայրենի հորդաներ կրցան քայքայել Հռոմէական կայսրութիւնը, որովհետեւ կազմալուժուած էր արդէն: Հռոմէական կայսրութիւնը եթէ բաւականին զօրութիւն ունենար այդ ժողովուրդները իրեն ենթարկելու եւ քաղաքակրթելու, առնուազն տասը գարեր շահած կ'ուլլար քաղաքակըրթութիւնը:

Եւրոպան ալ արդեօք Հռոմէական կայսրութեան բախտակից պիտի ըլլայ: Այսօրուան քաղաքակրթութիւնն ալ պիտի նմանի քաղկէական կամ եղիպտական քաղաքակրթութիւններուն, որոնք հետքեր ձգած ու անցած են: Ապագայ սերունդներու պատմութեան ուսուցիչը պիտի սորվեցնէ՝ որ, օրինակի համար, ժամանակին Եւրոպայի մէջ կար ծաղկեալ քաղաքակրթութիւն մը: Եւ թերեւս առիթն ալ ունենայ քանի մը յիշատակարաններ ցոյց տալու, ինչպէս ցոյց կուտան այսօր բուրգերը:

Գ. ԴՕՆՉԵԿԻԿԱՅԱՆ

(Վերջը լաջորդով)